

## ԲԱՐՈՅԱԿԱՆՔ

ԿԵՅԻՐ ՆԱՅԻՆՔ ԻՆՉ ԿԸԼԼԱՅ. — ՏԵՍՆԵՆՔ ԾԱՅՐԸ ՈՒՐ ԿԵՐԹԱՅ.

Պանդուխտ ծերուկ, ինչո՞ւ կեցար. ինչ տեսար որ կանգ առիր. ինչո՞ւ առաջ չես երթար:

— Բան կայ, եղբայր, տեսարան կայ, *սեյ-ի* կայ: Սըտեղս ճամբուն մէջ երկու հոգի իրարու դէմ պատահեցան, մէկը մէկալին ապտակ մը իջեցուց. միւսին գլուխը տաքցաւ, բռնեց ղիմացիներ գետինը զարկաւ, քիթը բերանը արիւնլուայ ըրաւ: Տեսնողները վազող վազողի եղան, ասդիէս անդիէն եկան ժողովուեցան նոցա գլուխը. ո՞րը մէջ մտաւ որ բաժնէ, ո՞րը կռիւը կսաստկացրնէ, ո՞րը կծիծաղի, ո՞րը կկանչուըռտէ, ո՞րը ձեծկուողներուն կմեղադրէ, ո՞րը բծիշկ կկանչէ, ո՞րը *հարսույ*. ո՞րը՝ ես բծիշկ եմ կըսէ՝ ձեծկուողներուն վէրքերը կնայի, անդին մէկն ալ «ես բարեկարգարանի պաշտօնեայ եմ» ըսելով՝ ձեծկուողները բանտ տանիլ կուզէ: Անոնք ըսես, կանչուըռտելէն ու մէկզմէկ նախատելէն չեն դադրիր. մէկը կըսէ՝ իրաւունքը իմս է, մարդիկ. միւսը կպոռայ թէ անիրաւին մեծը դուն ես: Վերջապէս քանի գնաց բանը մեծցաւ, տեսնեք ծայրը ո՞ր կերթայ:

— Է՛ հայրիկ, դոցա կռիւէն քեզի ինչ օգուտ:

— Ոչինչ:

— Ուրեմն անցիր գնա, ծերուկ, բանդ տես. ինչո՞ւ ատեն կանցրնես:

— Թող տուր, եղբայր. այս աշխարհս մէկուն զբօսարան է՝ միւսին տանջանարան, մէկուն հանգստարան՝ միւսին գործարան, մէկուն դատարան, միւսին իրաւարան, մէկուն հանդիսարան՝ միւսին ճգնարան, մէկուն ուսումնարան՝ միւսին ննջարան, մէ-

կուն կուռարան՝ միւսին տեսարան: Ահա ինծի համար ալ, որ խեղճ պանդուխտ մի եմ, տեսարան է աշխարհս. ինչ որ ղիմացս պատահի՝ կկենամ կրնայիմ ու ինք իրենս կըսեմ. «Կեցիր նայինք ինչ կըլլայ. տեսնեք ծայրը ո՞ր կերթայ». եւ այնպէս ժամանակս կանցունեմ:

Այս ըսածս առակ չէ, ամէն օր տեսնուած բան է. բայց ո՞ւր տեղ, ո՞ր երկրի մէջ, ո՞ր ազգի կամ ո՞ր ժողովրդոց մէջ: — Հրեայ ազգը երբոր երկու հոգի տեսնէ որ մէկմէկու հետ կուռարան, եթէ երկուքն ալ հրեայ են՝ երկուքին ալ կսաստէ. «Արք եղբարք էք, ընդէր գրկէք զմիմեանս»: Եթէ կռիւ ընողներուն մէկը օտարազգի է, ինքն ալ անոր գոնէ կսմիթ մը կզարնէ, ու այ մարդ, ինծմէ ինչ կուզես, ինծի ինչո՞ւ կզարնես կանչելով՝ աղաղակ կվերցրնէ: — Պարսիկն որ տեսնէ երկու ճաճկին մէկմէկու հետ ձեծկուիլը, Մարդիկ, ամօթ է կըսէ, *վազ* անցէք *հեափիրի* պէս կուռտելէն: Իսկ եթէ Քրիստոնեայ են ձեծկուողները, ծանր ծանր կըսէ անոնց. Աստուած *պեշտներդ* տայ. հա՛, մէկմէկու միս կերէք հա՛, որ օր մը առաջ շարդուիք վերնաք աշխարհէս: — Հոռոմը ուրիշներուն ձեծկուիլը գրեթէ ախորժելով կտեսնէ. բայց կերպով մը կարծես թէ նախանձն ալ կշարժի որ ինչո՞ւ ինքն ալ ձեծկուունքին մէջը չէ, որ իւր *իսլիհարիս* եղածը ցուցրնէ: — Անգղիացին կկենայ պաղ պաղ կնայի երկու Անգղիացւոյ իրարու հետ կուռելուն՝ այնպէս ու այն աչքով, ինչպէս որ կնայի երկու աքաղաղի մէկմէկու հետ ձեծկուելուն. այսինքն այնչափ պաղութեամբ որ նոյն միջոցին քո-

վիճեցրուն հետ գրաւ կրօնէ թէ կռուողներուն որք պիտի յաղթէ կամ որք պիտի յաղթուի: — Գաղղիացիք երկու հոգւոյ կռիւր տեսներուն պէս՝ անպատճառ մէջ կենտուի, մէկ մը մէկուն հետ կկռուրտի՝ մէկ մը միւսին, մինչեւ որ կամ կհաշտեցընէ զանոնք՝ գոնէ արաբացի հաշտութեամբ (*արապ հեղաշար*), եւ կամ նոցա կռիւր իրեն դէմ կղարձունէ ու հազիւ օձիքը նոցա ձեռքէն կազատէ փախչելով: — Գերմանացիք կռիւ չեն սիրեր կըսուի, բայց մէկ մը որ կռուիլ սկսին՝ զաղբիլ չեն գիտեր. ուստի մեր մէջ առակ է ըսելը «Նէմգէի կռիւ, կոռէլի կռիւ». եւ Գաղղիացիք անվերջանալի կռիւներուն կըսեն գերմանական կռիւ (*querelle allemande*): Իսկ Գերմանացիք որ այնպիսի կռիւ մը տեսնէ, մէկ մը կկենայ խորունկ խորունկ կմտածէ, ու յետոյ մտքէն ըսելով թէ այդ կռուոյն վերջը ի հարկէ այս պիտի լինի, կձգէ կերթայ իւր գործին:

Մնաց մեր Հայը: Զարմանալի բան. կարծես թէ մէկ ազգ մը չկայ իրեն նման, այսինքն վերը յիշուած պանդուխտ ծերուկին նման: Եթէ մէկը տարակուսի խօսքիս ճշմարտութեանը, կամ օրինակին ճշգրտութեանը վրայ, թող հեռու չերթայ, թող իրեն չորսդին նայի. որքան մարդիկ կտեսնէ որ այն ծերուկին ըսածները կըսեն, ու իրենց աչքին դիմացը ինչ բան ալ որ պատահի՝ կկենան կուշտ կուշտ կնային, «Տեսնենք ծայրը ո՞ւր կերթայ» ըսելով. իսկ իրենք ամենեւին չեն շարժիր, ամենեւին չեն խօսիր, ամենեւին չեն զգար: Կարծես թէ իրենք այս աշխարհիս մարդիկը չեն, հապա մէկ մէկ հրեշտակ են, կամ թէ ազամորդի չեն, *մեզնէ աղիկներեն* են:

Այս այսպէս լինելով, որչափ կսխալին նոքա որ կարծեն թէ Հայերը ամէն տեղ ու ամէն ժամանակ երկպառակ են, այսինքն երկուսի բաժնուած են: Ո՛չ, պարոններ, ոչ,

այնպէս չէ. շիտակն ըսել ուզեմք նէ, մեր ազգը ոչ թէ երկպառակ պիտի ըսեմք, հապա եռապառակ, այսինքն երեք խումբ՝ երեք բանակ բաժնուած՝ իրարու հակառակ: Տեսե՛ք այնպէս է թէ չէ: Ուր որ երկու հօգի կան իրարու հետ կռուրտող, այն տեղ միթէ երրորդ մ'ալ չկան անպատճառ՝ կեցող վրաները նայող: Ի՞նչ կըսեմ երրորդ մը. — Եթէ երկու կռիւ ընող կայ տեղ մը, երկու հազար ալ կեցող նայող՝ *սէյրահի* կայ նոյն տեղը, որ պաղ պաղ կըսեն մէկմէկու կամ իրենց մտքէն. «Կեցիր նայինք ինչ կըլլայ, տեսնենք ծայրը ո՞ւր կերթայ»: — Ահա երկու ամիրայ երեսուն տարիէ ի վեր մէկմէկու դէմ ռիս ունին, մէկմէկու հետ կկռուին, մէկմէկու արիւնը խմելու կաշխատին: Յայտնի բան է որ այն ամիրաներուն հաւատարիմ կամ անհաւատարիմ մարդիկն ալ իրենց տէրերուն տէր կելլեն. անով երկու կողմէն ալ մէկմէկ բանակներ կձեւանան՝ որք յիսնական, որք հարիւրական, որք ալ հազարական. բայց կեցող նայողները կըննք համրել քանի են, — հազարաւոր բիւրաւոր, որ կըսեն. «Կեցիր նայինք ինչ կըլլայ, տեսնենք ծայրը ո՞ւր կերթայ»: — Երկու եկեղեցականք (զարմանալի բան) տասը քսան տարիէ ի վեր իրարու դէմ ռիս մը, կռիւ մը, հակառակութիւն մը, ծեծկուունք մը ունին, այնպէս սաստիկ որ Աստուած թշնամոյս չցուցընէ: Քահանաներ, աբեղաներ, տիրացուներ, ժամկոչներ երկու կողմէն մէջ կվազեն, կռիւր կտաքընեն, գոռում գոչումը կմեծցընեն: Բայց անոնք լինին շատ շատ՝ երկու կողմէն երկերկու հարիւր հոգի. հապա կեցող անոնց նայողները քանի մը հազար չեն արդեօք, որ անդադար կըսեն իրարու. «Կեցիր նայինք ինչ կըլլայ, տեսնենք ծայրը ո՞ւր կերթայ»: Երկու օրագիր կամ լրագիր իրարու դէմ կռիւ ունին, հին կռիւ, հին հրդեհի աւերակ. մէկ-

մէկու դէմ կգրեն ու կմրեն, մէկմէկու երեսը թուքումուրով կծածկեն: Կարդացողներն ինչ կընեն (աղէկ որ սոքա շատ չեն). պաղ պաղ աչքէ կանցունեն այն թերթերն ու յիշոցները, եւ եթէ իրենց քովը ուրիշ մարդ մը չզըտնեն, ինչպէս որ շատ անգամ կպատահի, իրենք իրենց կըսեն ժպտելով ու մօրութիւն շփելով. « Կեցիր նայինք ինչ կըլլայ, տեսնենք ծայրը ո՛ր կերթայ »: . . .

Եւ ահա այս է, եղբարք, այս է մեր ազգին մահազուշակ վերքերուն մէկը: Եւ յիրաւի: Կարելի չէ ըսել կամ իրաւամբ պահանջել որ ամբողջ ազգի մը մէջ, հազարաւոր մարդկանց մէջ, չպատահի անհամաձայնութիւն, չհանդիպի գտնութիւն, վէճ, կռիւ, հակառակութիւն. բայց տեսնողներուն ալ միթէ կվայլէ անտարբերութիւն, անզգայութիւն, պաղութիւն եւ սառնութիւն: Արդեօք չեն մտածեր այնպիսիներն որ այս կամ այն կրօնիւր թէեւ իսկզբան միայն երկու հոգւոյ մէջ պատահի, սակայն անպատճառ վտանգաւոր հրդեհի (*եսկոզնի*) կնմանի որ դիւանման խռովասիրաց փշմամբը կընայ այնպէս սաստկանալ որ բոլոր ազգը եւ երկիրը միանգամայն անով կրակ կառնու կըռնկի: Այն ատենը ո՛չ ապաքէն այդ « Կեցիր տեսնենք ինչ կըլլայ » ըսողներն ալ նոյն կրակէն կըռնուին ու փախչող փախչողի կլինին, բայց ո՛ւշ. եւ եթէ ազատին եւս, կղառնան ետեւները կընային ու աւերակէ, անապատէ, խեղճութենէ, թշուառութենէ զատ բան մը չեն տեսներ, ոչ ազգ, ոչ ժողովուրդ, ոչ թագաւորութիւն, ոչ տաճար, ոչ եկեղեցի, ոչ քաղաքականութիւն, ոչ դպրոց, ոչ արուեստանոց, ոչ մթերանոց. ամէն բան այն կռիւներուն հրդեհին զոհ եղած մոխիր դարձած ու աշխարհիս ամէն կողմը ցիր ու ցան եղած:

Ուրեմն ինչ ընելու եմ, պարոն. միթէ կռիւ ընողներուն մէջ մտնելու եմ որ ապտակ մ'ալ ես ուստեմ, ես ալ ոտքի տանկ երթամ: — Ոչ. ապտակն այն ատեն կուտես միայն, երբ դուն ալ կռիւը բորբոքելու մտքով եւ առանց բանին էութիւնը հասկընալու՝ մէջ նետուիս: Պէտք է մէջ մտնես՝ կռուողները հաշտեցնելու մտքով, խռովելոց մէջ խաղաղութիւն ձգելու մտքով: Պէտք չէ ըսես նապաստակին թէ փախիր, ու բարակին թէ բռնիր. պէտք չէ անոնցմէ մէկուն ըսես թէ իրաւունքը քուկինդ է, եւ միւսին թէ անիրաւը դիմացինդ է: Հապա պէտք է երկուքին ալ այս ըսես թէ Պարոններ, գուցէ երկուքդ ալ իրաւունք ունիք մէկ կողմանէ, գուցէ երկուքդ ալ սխալիք ուրիշ կողմանէ. եկէք նախ հանդարտեցէք, խաղաղեցէք, հանգչեցէք. յետոյ իրարու խօսք մտիկ ըրէք, իրարու միտք հասկըցէք. յետոյ կնայինք թէ ձեզմէ ո՞րն է արդար եւ ո՞րն է յանցաւոր, ո՞ւմ պէտք է իրաւունք տալ եւ ո՞ւմ պատիժ կամ տուգանք կամ ապաշխարանք: Ապա թէ ոչ՝ այդպէս « Կեցիր նայինք » ըսելով՝ աշխարհիս ամէն կողմը ինչ թագաւորութիւններ տակն ու վրայ եղեր են, ո՞րքան աներ կործաներ են, քանի մեծամեծ ազգեր աշխարհիս երեսէն վերցուեր են, այնպէս որ ոչ կռիւն ընողները մնացեր են եւ ոչ « Կեցիր նայինք » ըսողները:

Դժուանք եւ խիստ դժուար բան է խաղաղութիւն, հաշտութիւն ընելը. բայց ըստ այնրմ ալ շատ մեծ է խաղաղարարին վարձքը. այնպէս որ խաղաղարար մարդը ոչ թէ մարդկանց միայն, այլ եւ Աստուծոյ բերնէն երանի կլսէ. « Երանի խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին »:

